

«ՀԱՅՐ ԻՄ ԵՒ ՄԱՅՐ ԻՄ ԹՈՂԻՆ ՉԻՍ...»

(Ստղծաւ ԽԶ)

Իրիկնամուտ է. կասկած է մը անհան-
գիտս՝ կը փորձեմ վտարել զայն մտքէս.
մայրս հրահող էր: Նոյն վայրկեանին սեն-
հակիս դուռը կը բաղխեն:

Սրբազան Հայրը զիս կ'ուզէր:
Կը մեկնիմ տեսուչիս նետ, որ իբրև թէ
ինծի պէս կանչուող մը նոյն անձէն, կ'ընկե-
րանայ ինծի, տեսչարանի սանգոխներէն:
Պատրիարքարան ենք. կը կենամ Սըր-
բազանին մօտ, գրասեղանին առջև:

Արեւ արգէն վար կը սուզուի պատըշ-
գամէն, փռելով կիսամութ խորհուրդ մը,
մեր և սենեակին լի մատեաններով որմե-
րուն վրայ:

Ձեռքերս կուրծքիս, կ'ունկնդրեմ, աչ-
քերս գետին՝ միտքս իր խօսքերուն:

Կուրծքին խորբրէն արձագանգող իր
ձայնին տարօրինակ շեշտը զգալի է:

Ձեռքին մէկը գրասեղանի զրբքերէն
միոյն՝ ու միւսովը բազկերակիս՝ գլտեմ թէ
հետաքրքրէ երբեմն մտային ու երբեմն
ալ Ֆիլիքք տրամադրութիւններու մասին:
Պակաս չեն սակայն անկապակից ու զուռն
գարձուած քննրով լի բացատրութիւններ:
Այդ օր ինք անխուով՝ կը վրզովէ մտածու-
մներս: Կը դողամ:

Կը ժպտի, բաժնելով ձեռքը գրասե-
ղանի գիրքէն, շոյելու համար դարուկ ճա-
կատը ու ալեխառն մագերը: Տրամութեամբ
օժուռ ժպիտներ են, որոնց անհասկնալի հան-
գամանքը հետզհետէ կը շեշտուի իմ մէջ:
Մէկէն՝

- Մայր ունիս, չէ՞:
- Այո, Սրբազան Հայր:
- Երիտասարդ է:
- Ոչ շատ, Սրբազան Հայր:
- Այո... աղէ՛կ: Նամակ գրեցե՞ր:
- Ոչ, Սրբազան Հայր:
- Է՛... շատ աղէկ: Բայց ինչո՞ւ աը-
դաս. պէտք էր որ գրէիր:
- Կը գրեմ, Սրբազան Հայր:
- Վայրկեան մը լուռութենէ վերջ՝ կ'աւելցնէ.
- Շատ ծա՛նր էր մայրիկիդ վիճակը:
- Այո, Սրբազան Հայր:
- Տարագրութիւն է, ս'ըզեակ... տա-
րագրութիւն... :

Դէմքը կը դարձնէ ինձմէ: Յուզուած էր,
Կը ստեղծուի Աստուած իմ, ի՞նչ պիտի
լինի վարձանը այս ամէնուն. ի՞նչ սրտով
արդեօք ոտքերս դուրս պիտի հանեմ այս
սենեակէն:

Իրեն կը նայիմ. աչքերուն ճերմակը
խոնաւ շղարշով մը պարուրուած էր:

Չէի նկատած սակայն որ ինք ալ խո-
րունկ խորանի կը նայէր աչքերուս, բան մը
կորսնցուցածի պէս: Սրբո՞ւնք կը փնտտէր:
Կը շարունակէ,

— Է՛... ս'ըզեակ. եթէ Աստուած...
անշու՛շտ... այո՞, եթէ Աստուած մի՛ ա-
րասցէ քիչ մը ծանր և... Ըլլայ մայրի-
կիդ վիճակը, դուն քա՛ջ պիտի լինիս, չէ՞:
Կը փակուիս աչքերս: Կ'ստեղծուի ու
կը խեղզուի պատասխանիս ձայնը, կէս
ճամբան:

— Քա՛ջ է, Սրբազան Հայր, կը լրացնէ
տեսուչը տրամանոյշ ժպիտով մը:

Համբերութիւն, տակաւին յուսալ պէտք
է: Բայց ի զո՞ւր: Մտատուքն ու կասկածը
արդէն տառած են զիս: Ցամքած է ար-
ցունքը: Սրտիս տրոփիւնը կը լսեմ ու կը
վարձանամ այդ ձայնէն ալ:

Լուռութիւն՝ հիմա աւելի խոր է սենեա-
կին մէջ:

Քիչ վերջ սուքի կը կանգնի: Նոճի իր
հասակը, Բաց ու վիճ ճակատը, Ձեմ գի-
տեր ինչու կը տեսնեմ այս բաները: Դէպի
դուռ կը շարժի: Ե՛րբան:

Որդերութեան շարագուշակ վարա-
գոյրը դեռ նո՞ր կը պատուէր սրտիս վրայ:
Աստուած իմ:

— Եկ'ուր տղաս, եկուր... տղաս:
Քոնք եմ: Կ'երկարէ ձեռքը: Կ'աճա-
պարեմ կանխել շարժումը: Աւ ձեռքս ձեռ-
քին մէջ: Կը սեղմէ, բթամատը գարննիով,
ու կը հեկկկայ,

— Ե Հայր իմ, և մայր իմ... Թողի՛ն
զիս և... Տէ՛ր իմ ընկալաւ... զի՛տս
ս'ըզեակ:

— Օ՛. կը ճշամ խուլ ձայնով:
Սրբո՞ւնք թէ հեղեղ... :

— Լա՛ց որդեակ, լա՛ց որ հանգիստ առ-
նես: Մենք ենք քու հայրդ, և եկեղեցին
քու մայրդ: Կը սիրենք քեզ ու պիտի սի-
րենք. այսուհետեւ ալ: Ո՛չ, այդպէս չէ,
քա՛ջ եղիր, բա՛ւ որդեակ: Վիշտը թող դայ:
Մեզի կը մնայ չընկճուիլ անոր բեռին տակ:
Ցաւը ամէնուն համար է, այդպէս չէ՞:

— Ա՛յո:

* * *

Սե՛ն ճակատագիր...
— Հայր իմ և մայր իմ Թողին զիս... :
Դո՛ւն ալ չկաս, Հայր Սրբազան: Մօր-
մէս որբ, քեզմէ՞ ալ որբ: Հայրու վշտին
տոկալ տրոփեցուցիր, ու հիմա... :
Հայր, վերջին օրհնութիւնդ էր, թէ

վերջին պատգամը . պանդուխտ զաւակիդ
ազլտէն չընկճուիլ պէտք էն :

Քեզի՛ ալ, յայտնութիւն մըն էր թա-
քուն, ձայնիդ տարօրինակ շեշտը, քանի
որ մահուան անդունդէն էր որ կը խօսէիր
ինծի հետ : «Տարագրութիւն է . . . » կ'ը-
սէիր . բայց նոյն աղէտը չէ՞ որ քե՛զ ալ
ինձմէ բաժնեց : Դուն տարագիր էիր քու
գործերովդ ու գրչի աշխատութիւններովդ,
որոնք ի վերջոյ ընդոտնեցին քեզ, սեղա-
նիդ առջև : Յաւը սրտիդ ու լացը աչքե-
րո՞ւդ ուխտած էիր համարուել վերջին ան-
գամ զաւակիդ ճակատը :

Այդ ի՛նչ այրող սէր :

Կա՛րճ, բայց ս՛չ այսքան ըլլալու էին
զաւակի սէրերը :

Որո՞ւ ուրե՞ն պահեցիր ինծի տալիք
գանձերդ . . . որո՞ւ :

Դեռ նո՛ր ծծել սորվեցայ իմաստու-
թեանդ ու հանճարիդ սափորէն . ինչո՞ւ
զայն կը փշրե՞՞մ ու զիս կարօտ կը ձգես
անոր հիւթէն :

«Կեանքը վի՛շտն իսկ է», կ'ըսէիր մեզի,
«ամենէն անողօք իրականութիւնը . բայց
այս մտածումը պէտք է՛ սարսափ ազդէ
ոչ ոքի, զի վի՛շտն ու մահն են որ կեան-
քին կուտան անոր իմաստն ու արժէքը» :

Ու կ'աւելցնէիր . «Լաւագոյն դաստիարակն
է վի՛շտը, որ կը ջրդեղէ կամքին մետաղը,
քա՛ջ կ'ընէ զմեզ տառապանքին մէջ, ու
լուրջ՝ փորձութեան դէմ» : Յետոյ կը շեշ-
տէիր . «Իսկ մահուան հայեցողութիւնը կը
լուսաւորէ կեանքին խորհուրդը, զգացնե-
լով թէ ո՛րքան անցաւոր է ան, և ո՛րն է
է անանցականքը :

Որո՞ւն է կաւատքս, Հայր, որ դուն
կիմա կ'ապրիս անանցը . կեանքերու կեան-
քը — Աստուծոյ յաւերժական լիութիւնը :

* * *

Երկար պիտի բարբախէ մատիդ վերջին
շեշտը ձեռքիս մէջ, Հա՛յր, ատող զուն
վշտիս զաւելթն էր որ կը բաղխէիր, ու մեծ
զասեք տալ կը փորձէիր :

Վերջին մնա բարովն էր արդարև, որ
առյաւէտ պիտի մնայ քանդակուած հոգիիս
արձանին վրայ :

— Կեանք, լի է արգանդդ անպատմելի
վշտերով . . .

Արցունք ու խո՛ւնի յիշատակիդ, Հա՛յր
սրբազան, զաւակիդ արեւնած կուրծքին խո-
բանէն . . . :

ԴՐԱՆԻԿ ՍՐԿ . ՂԱԶԱՐԵԱՆ

Փ Ո Ս Ի Ն Ա Ռ Զ Ե Ի

Կեանքին վընիւր քեզ ալ հասցուց եզրին քու իմին,
Մըսածումի, յուզումի բեռներուն սակ վաղաճէջ :
Հողն ու կրքա՛ւր մահուան, սրտայլ պատանգ մութին,
Կը պարուրեն քեզ այսօր, անմահութեան ծոցին մէջ :

Փրկութիւնս՝ վր ազգին տղորուն սիրելի լուռ է,
Կեանքիդ գրիմ, գոցուեցան, բացուած էջեր անգին :
Մեծ էր աւարը զոր մահն հայուն ձեռքին կը խըլէ,
Զօր սիրեցիր դուն այնքան, որուն ես արդ սիրելիմ :

«Նկեղեցին, հայրենիքն» իբր աւանդ մեզ ձրգեցիր .
Բայց ո՞ւր, ի՞նչպէս առանց քեզ ընդառաջել այն կեանքին .
Մահրդ մեզի զօրավիզ ըլլայ վերէն յոյսով իր
Ջահն հոգւոյդ մեզ ուղեկցի, իբր առաջնորդ մեր քայլին :

Փրկիսն յոյսիդ մարեցաւ որպէսզի մեր մէջ վատի :
Դէպի իճէալ երկարած արդ կամուրջն ես արհերու,
Որուն պանդուխտ ուխտեալներս կ'ուղղենք քայլը մեր արի,
Յաղթանակի, սա կեանքին, քեզմէ պըսակն առնելու :

ՍԱՐԳԻՍ ՍՐԿ . ՄՈՒՇԵԱՆ